

Օ գօտին կախեաց անուր ընդ սատ մի ծառոյն
 Եւ 'նդ պարանոցն արկ խեղդ , ճօճէր մէջ օդոյն . . .
 Եւ մինչ կենաց բանայր խաչիւ զմուտն Յիսուս՝
 Սանն ընդ մահուն թաւալէր ընդ դրունս :

Հ . Խ . Գ .

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Լուորսիկու ժՁիև վարքև ու մահր 1 :

Պարտէզը քալելու ժամանակ խեղճ ընտանեաց դիմացը ուրիշ տեսակ տեսարան մըն ալ կը բացուէր, որ առջիններէն ոչ ինչ նուազ զիրենք կը վշտացընէր . այսինքն խել մը հաւատարիմ մարդիկ որ իրենց պարտէզ ելած միջոցը յարմար ժամանակ կը սեպէին թագաւորն և թագուհին տեսնելու, մէկէն ան պատուհանները կ'ելլային որ տաճարին պարտէզին վրայ կը նայէին . և իրենց դէմքին վրայ լաւ կը ցուցնէին սրտերնուն զգացմունքը : ()ը մը ինծի այնպէս տեսնուեցաւ որ պատուհաններէն նայողներէն մէկն ալ (Թուրզէլ մարգիզուհին էր . և այնչափ աւելի այս կարծեացս վրայ հաստատուեցայ, քանի որ կը տեսնէի որ ուշադրութեամբ մը արքայորդւոյն վրայ կը նայէր, երբոր անիկայ ծնողացը քովէն կը հեռանար : Եւ իմ դիտողութիւնս Եղիսաբէթ խաթունին իմացուցի, որն որ մինակ (Թուրզէլին անունը լսելով չիկրցաւ արցունքը բռնել . որովհետև միտքը դրած է եղեր որ ան ալ սեպտեմբերի 2^{ին} սպաննուողներէն մէկն եղած ըլլայ . « Ի՛նչ, կանչեց, դեռ ողջ է (Թուրզէլ մարգիզուհին » : Երկրորդ օրը ետևէ ըլլալով իմացայ որ դեռ ողջ է եղեր, ու իր կալուածներուն մէկուն մէջ կը կենայ եղեր . և թէ նոյնպէս Ղարանդ իշխանուհին և Սոշ-Սմոն մարգիզուհին, որոնք օգոստոսի 10^{ին}

ապստամբաց ամբողջին վրայ յարձըկած ատեննին (Թիւրքուի պալատն էին, ան զգամներուն կատաղութենէն կրցեր էին ազատիլ : Եւ որոնց ողջութեան լուրը՝ որոնց անկեղծ սէրը շատ առիթներու մէջ տեսնուած էր՝ մեծ մխիթարութեան և ուրախութեան պատճառ եղաւ թագաւորական ընտանեաց, բայց ափսոս որ այս ուրախութիւնս քիչ տևեց . վասն զի քանի մը օրէն լսեցինք որ ()ուէանի բարձրագոյն դատաստանարանին բանտին մէջի եղած կալանաւորները սեպտեմբերի 9^{ին} Սերոայլի մէջ անգլթարար սպաննուեր էին : Այնպէս շատ սրտցաւութեան պատճառ եղաւ թագաւորին Պրիզաք դքսին մահը, որ խուլութեան սկիզբէն սկսեալ օր մըն ալ թագաւորին քովէն չէր հեռացած : Եւ ասոցալ նոյնպէս Տր-Վիսարդին և ուրիշ քանի մը բարի անձանց մահուանը վրայ, որոնք ամենքն ալ իր և հայրենեաց վրայ ունեցած սէրերուն զոհ եղեր էին :

Սեպտեմբերի 21^{ին} կէսօրուան ժամը չորսին, Սիւպին անունով քաղաքական պաշտօնեաց մը շատ մը ձիաւորներու սրիկաներ գլուխը ժողոված եկաւ աշտարակին դիմացը հրովարտակ մը կարդալու համար . փողերը հնչեցուցին, և խոր լուծիւն մը պատեց . Սիւպին թէպէտև զօրաւոր՝ բայց խուպոտ ձայն մը ունէր Ստենտորի՝ պէս . սակայն թագաւորին ընտանիքը առանց դժուարութեան կրցաւ հասկընալ հրովարտակին ինչ քանի վրայ ըլլալը, որով կը ջընջուէր թագաւորական իշխանութիւնը, ու անոր տեղ հասարակապետութիւնը

1 Տես . հտ . ԺԳ . երես 329 . հտ . ԺԴ . եր . 170 , 240 , 320 , 368 . ԺԵ , 7 , 46 :

1 Հոմերոսի քաջերէն մէկը , որ նշանաւոր էր իր զօրաւոր ձայնին համար :

կը հաստատուէր : Սաբաւորական ընտանեաց պահպանութիւն կ'ընէին նոյն միջոցին երկու անգգամ մարդիկ , որոնց մէկն էր Հէպէր , որ արդէն ծանուցեալ էր Հայր՝ Տէրէն անունով , և Տէս դուռնէյլ որ վերջը տրոց և հարկաց ընդհանուր պաշտօնեայ եղաւ . ասոնք երկուքն ալ դրան մօտ նստած , աչքերնին տնկած թագաւորին վրայ կը նայէին , ցուրտ կերպով մը ծիծաղելով . թագաւորը զգաց՝ բայց առանց ամենեւին դէմքին վրայ այլայլութիւն մը ցուցնելու , իր ընթերցմունքը շարունակեց . նոյն կերպը բանեցուց թագուհին ալ , և բնաւ նշան մը կամ խօսք մը չըսին , որով անգգամները սլաղ մնացին , և ուրախութիւննին քովերնին մնաց : Արբոր հրովարտակը լմնցաւ , նորէն փողերը հնչեցուցին . ես նոյն միջոցին պատուհանէն մէյմը տեսնուեցայ , և ահա մէկէն բոլոր ժողովուրդը աչքը ինծի դարձուց , և Սուրբովիկոսը կարծելով զիս՝ անհամար նախատական խօսքեր ըսին . ինչուան ձիաւորները իրենց սրովը սպառնացան ինծի , անանկ որ աղմուկը դադրեցընելու համար քաշուիլ ստիպուեցայ :

Նոյն իրիկունը իմացուցի թագաւորին թէ արքայորդին վերմակի ու վարագուրի կարօտութիւն ունէր , վասն զի ցուրտը սկսեր էր . թագաւորը ըսաւ որ աղերսագիրը ես գրեմ ու ինքը ստորագրէ . ու այնպէս ալ ըրինք . ես սովորական բացատրութիւնը գործածելով ասանկ գրեցի . « Սաբաւորը իր որդւոյն համար կը ինդրէ , և այլն » : « Ըստ յանդուգն ես , ըսաւ ինծի Տէսդուռնէյլ . այնպիսի պատուանուն մը գործածեր ես , որն որ ինչպէս լսեցիր հիմա , ժողովրդեան ուզելովը բոլորովին ջընջուեցաւ » : Պատասխանեցի որ թէ պէտեւ հրովարտակի մը հրատարակուիլը լսեցի , բայց չիմացայ ինչ բանի վրայ ըլլալը : « Նա անով թագաւորական պատիւը ջնջուեցաւ , պատասխանեց , և կրնաս ըսել պարոնին , — ակնարկելով զթագաւորը , — որ այնպիսի մականուն մը չգործածէ՝ զորն որ ժողովուրդը չի

ճանչնար . — Զեմ կրնար , ըսի ես իրեն , նորէն ստորագրել տալ թագաւորին ուրիշ աղերսագիր մը , նոյն խնդրոյն վերայօք . վասն զի թէ որ պատճառը հարցընէ՝ ինծի չիյնար զուրցել . — Ինչպէս որ կ'ուզես անանկ ըրէ , ըսաւ , բայց գիտնաս որ ես խնդիրքը չեմ կատարեր » : Արկրորդ օրը Աղիսաբեթ խաթունը հրամայեց որ ուրիշ ասոր նման առիթներու մէջ ասանկ գրեմ : « Հարկաւոր է Սուրբովիկոս ժՁն համար , Սարիամ Սնդոնիեդդային . . . Սուրբովիկոս կարողոսին . . . Սարիամ Սերեզայի . . . Սարիամ Աղիսաբեթին համար ևն » : Աւ յիրուի նոյն տեսակ բաներու վրայ շատ անգամ հարկ կ'ըլլար խնդիրքներ ընել : Սնքիչ մը ձերմակեղէնը որ թագաւորը ու թագուհին Ֆէյլեան կեցած ատեննին ունէին , բոլորն ալ փոխառած էին արքունեաց հետ վերաբերութիւն ունեցող անձինքներէ . իսկ Սիւլլուի մէջ ունեցածնին կողոպտուեր էր օգոստոսի 10^{ին} : Բայց մասնաւորապէս վրայէն հագնելու զգեստ քիչ ունէին , որով իշխանուհիները ամէն օր կը կարկրտէին . իսկ Աղիսաբեթ խաթունն ալ շատ անգամ թագաւորին անկողին մտնելուն կը սպասէր , որպէս զի նորոգէ անոր զգեստները : Բայց վերջապէս այլ և այլ աղերսագիրներ տալերնէս վերջը , բաւական նոր ձերմակեղէն բերին , որոնց նշանագիրները պսակազարդ ըլլալով , քաղաքական պաշտօնեաները բռնադատեցին զիշխանուհիս որ ան պսակները հանեն , և հարկ եղաւ հնազանդիլ :

Սեպտեմբերի 26^{ին} քաղաքական պաշտօնեաներուն մէկէն իմացայ որ զթագաւորը իր ընտանիքէն բաժնել կ'ուզէին , և թէ աշտարակին մէջ իրեն համար սահմանուած բնակարանը արդէն պատրաստելու վրայ էր : Այս հեմութեամբ մը աս նոր բռնաւորական մտածմունքս ալ իմացուցի թագաւորին , և թէ ինչպէս աս բանիս համար վհատեր էր . « Քու սիրոյդ ասկէ աւելի մեծ նշան մը չես կրնար տալ ինծի , ըսաւ թագաւորը , և թէ որ զիս կը սիրես՝ կ'ուզեմ

որ բան մը ծածուկ չպահես ինծմէ .
արդէն ինչ հանդիպելու ալ ըլլայ ես
պատրաստ եմ . ետեւէ եղիր որ աս դառն
բաժանման օրը իմանաս ու ինծի ալ
իմացընես ,” :

Ապտեմբերի 29^{ին} առտուան ժամը
9^{ին} հինգ կամ չորս քաղաքական պաշ-
տօնեաներ թագուհոյն սենեակը մը-
տան , ուր որ ժողվուած էր թագաւո-
րական ընտանիքն ալ . ասոնցմէ մէկը
որ Շարպոննիէ կը կոչուէր , Ռարիզու-
հասարակութեան խորհրդարանին հրո-
վարտակը կարդաց թագաւորին , որուն
զօրութեամբ քովերնէն պէտք էին առ-
նել որչափ որ թուղթ , թանաք , գրիչ
ու կապարագրիչ գտնուէր . ինչպէս նաև
որ և իցէ գրուած թղթերը , և չէ թէ
միայն իրենց քովը գտնուածները , այլ
նաև իրենց ծառայութեան մէջ եղող-
ներուն ալ : “ Ա թէ որ հարկաւոր բան
մը ունենաք , ըսաւ պաշտօնեայն , Վլե-
րին թող վար երթայ , ու խորհրդարա-
նի սենեակը տետրակին մէջ գրէ ,” :

Թագաւորը և իր ընտանիքը առանց ա-
մենևին բան մը ըսելու , հանեցին քո-
վերնին ունեցած թղթերը և գրիչները
և տուին անոնց . ետքը պաշտօնեաները
սենեակներուն և դարաններուն այցե-
լութեան ելան , և մէջի եղած նոյն տե-
սակ նիւթերը դուրս հանեցին հրամա-
նին համեմատ : Վաղաքական պաշտօ-
նեայէ մը իմացայ որ նոյն իրիկունը թա-
գաւորը պիտի փոխադրուէր մեծ աշ-
տարակը , և հնարքով մը իմացուցի թա-
գաւորին Աղիսաբէթ խաթունին ձեռ-
քովը :

Արբոր թագաւորը ընթրիքը լմն-
ցուցած թագուհոյն խցէն ելաւ իր սե-
նեակը երթալու համար՝ պաշտօնեայ
մը ըսաւ իրեն որ սպասէ , վասն զի խոր-
հրդարանը իրեն հաղորդելու բան մը
ունէր . քաւորդ մը վերջը նոյն պաշ-
տօնեաները , որոնք առտուն թղթեղէն-
ներու նկատմամբ եղած հրամանը ծա-
նուցեր էին , մտան խուցը ու սկսան ու-
րիշ երկրորդ հրովարտակ մ՝ ալ կար-
դալ թագաւորին , որով կը հրամայէին
որ մեծ աշտարակը փոխադրուի : Թա-

գաւորը աս բանս թէպէտ առաջուց ալ
գիտէր , բայց նոյնպէս դառն եկաւ ի-
րեն . իր ընտանիքը սարսափած աս հրա-
մանը կատարող պաշտօնեաներուն երե-
սը կը նայէին , կարծես թէ իմացընել
ուզելով թէ աս բանիս վերջը ո՞ւր պիտի
երթայ . թագաւորը իր հրաժարականը
տալով բաժնուեցաւ մեծ վախի մը մէջ
ձգելով զանոնք : Աս բաժանմանս կսկի-
ծը , տաճարին մէջ քաշած ցաւերնուն
ամենէն սաստիկը եղաւ : Աս թագա-
ւորին հետ գացի իր նոր բանտը :

Թագաւորին համար սահմանուած
մեծ աշտարակին մէջի բնակարանը դեռ
լմնցած չէր . միայն անկողին մը կար
առանց ուրիշ կահարասեաց , պատ-
կերահանները և բռիչները՝ կ'աշխա-
տէին , և անանկ ծանր հոտ մը կար որ
կը վախէի թէ թագաւորին փնաս մը
բերէ . ինծի համար որոշուած խուցը
թագաւորին խուցէն շատ հեռու կ'իյ-
նար , անոր համար շատ աղաչեցի որ
աւելի մօտիկ խուց մը կենամ . բայց
հարկ եղաւ որ նոյն գիշերը աթուռի մը
վրայ անցընեմ թագաւորին խցին մօտ .
երկրորդ օրը նոյնպէս թագաւորն ալ
շատ ջանաց որ իրենինին մօտիկ ինծի
խուց մը տրուի :

Արբոր թագաւորը անկողինէն ելաւ ,
արքայորդին հագուեցընելու համար
դէպ 'ի պզտի աշտարակը սկսայ երթալ .
բայց պահապանները դէմ կեցան , և
անոնցմէ մէկը որ Աէրոն կը կոչուէր ,
ըսաւ ինծի . “ Այ դուն , և ոչ քու
տէրդ , ալ ասկէ վերջը վերաբերութիւն
մը կրնաք ունենալ իշխանուհիներուն
հետ . անիկա ալ իր որդիքը տեսնա-
լիք չունի ,” :

Եւսմը 9^{ին} միջոցները , խնդրեց թա-
գաւորը որ զինքը իր ընտանեացը քով
տանին . ասոր հրաման չունինք ըսին
պահապաններուն գլխաւորները . թա-
գաւորը ուրիշ բաներ ալ ըսաւ , բայց
անոնք պատասխան չտուին :

Այս ժամ վերջը , երկու քաղաքական
պաշտօնեաներ եկան , հետերնին ծառայ

մը , որ թագաւորին նախաձայր կը բերէր . բերածնին ուրիշ բան չէր , բայց եթէ քիչ մը հաց ու շիշ մը լիմնի ջուր . թագաւորը փափաք ցրցուց որ իր ընտանեացը հետ ուտէ կէսօրուան կերակուրը . բայց անոնք պատասխանեցին , որ աս բանս իրենցմէ չէր կախուէր , այլ թէ հասարակաց խորհրդարանին կը ծանուցանէին : Թագաւորը վրայ բերաւ թէ սենեկապետս անշուշտ կրնայ վար երթալ , որովհետեւ իմ որդւոյս ալ հոգը իր վրան է , և կրնայ ծառայել իրեն . “ Բնիկա մեր գիտնալու բանը չէ ” , ըսին , ու ելան գացին :

Ես ան ատեն խցին մէկ կողմը քաշուած ցաւոց ու տրտմութեանց մէջ ընկըմած կեցեր էի . կը մտածէի թէ արդեօք ինչպէս պիտի լմրննայ աս խեղճ ընտանեաց բանը . մէկ կողմանէ կը տեսնէի թէ ինչ տագնապ կը քաշէր խեղճ թագաւորը , ու միւս կողմանէ ալ կարծես թէ կը գուշակէի արքայորդւոյն օտարներու ձեռք մատնուիլը . վասն զի արդէն զինքն ալ քովերնէն հեռացրնելու խօսք կար . ամէն մարդ կրնայ մակաբերել թէ աս բանս ինչ նորանոր վշտաց պատճառ պիտի ըլլար խեղճ թագաւորին :

Երբոր ես ասանկ տխուր մտածմունքներու մէջ ընկղմեր էի , թագաւորը ինծի մօտեցաւ , բերած հացերնին ձեռքը բռնած , ու կէսը ինծի տալով ըսաւ . “ Երևնայ որ քու նախաձայրիկդ մոռցեր են , ան քեզի ասիկա , մը նացածը ինծի բաւական է ” . առաջ հրաժարեցայ , բայց ետքը հարկ եղաւ որ առնեմ : Եւ ի կրնար լալս բռնել , տեսաւ իմ լալս թագաւորը , ու ինքն ալ սկսաւ արտասուել :

Ան ատենները եկան ուրիշ քաղաքական պաշտօնեաներ ալ հետերնին գործաւորներով , թագաւորին բնակարանին շէնքը առաջ տանելու համար : Պաշտօնեաներէն մէկը ըսաւ թագաւորին , որ ինքը ներկայ գտնուեր էր ընտանեացը նախաձայրիկ ընելու ատենը , և թէ ողջ առողջ էին : “ Ընորհակալ եմ , ըսաւ թագաւորը , և կ'ա-

ղաչեմ որ լուր մը տաս իմ վրայօքս անոնց , և ըսես որ աղէկ եմ : Եւմ կըրնար արդեօք , ըսաւ դարձեալ թագաւորը , թագաւորին խուցը թողուցած գրքերէս մէկ քանին ունենալ . մեծ հաճոյք մը կ'ընես թէ որ զանոնք ինծի խաւրես , վասն զի հոս բնաւ գիրք մը չունիմ կարդալու ” : Թագաւորը իր ուզած գիրքերուն անունները տուաւ , և պաշտօնեայն ալ հաւանեցաւ , բայց որովհետեւ ինքը կարդալ չէր գիտեր , խնդրեց որ ես ալ հետը երթամ : Երտգէտ ըլլալուն միտքէս շնորհակալ եղայ , Բստուծոյ փառք տուի որ ինծի աս միսթարութիւնս պարգևեց : Թագաւորը ինծի քանի մը պատուէրքներ տրուաւ և մնացածը աչքով նշան ըրաւ :

Երբոր թագաւորին խուցը մտայ , տեսայ որ թագաւորին իր որդիքը գլուխը ժողված , Եղիսաբեթ խաթունին հետ կուլային , ու երբոր զիս տեսան լալերնին սաստկացաւ : Եւ մը հարցմունքներ ըրին ինծի թագաւորին վրայօք , որոնց հարկ էր շատ զգուշութեամբ պատասխան տալ : Թագաւորին նորէն աղաչեց իմ հետս եկող պաշտօնէից որ օրուան մէջ թող տան քիչ մը ատեն թագաւորին հետ տեսնուիլ , և կերակուրը մէկտեղ ուտել : Թագաւորին դադրեցուց լալն ու գանգտիլը , և միայն կը հառաչէր . . . “ Եւ , թող այսօր մէկտեղ ձաշեն , ըսաւ քաղաքական զօրաց սպայ մը , բայց որովհետեւ հասարակութեան խորհրդարանէն կը կախուի աս բանս , տեսնենք թէ վաղը ինչ պիտի որոշուի ” : Եւ աս ըսածին՝ պաշտօնակիցներն ալ հաւանեցան :

Թագաւորին հետ տեսնուելու սոսկ մտածութիւնն անգամ տարաբաղդ ընտանեաց ուրախութեան մեծ պատճառ եղաւ . թագաւորին իր բազկացը մէջ գրկելով իր որդիքը , և Եղիսաբեթ խաթունը ձեռքերը դէպ 'ի երկինք վերցրնելով , Բստուծոյ շնորհակալ եղան ասանկ անակնկալ բարիքի մը համար . սոսկ աս տեսարանս անգամ բաւական էր քարէ սրտերն ալ 'ի լաց շարժելու : Պահապաններէն ոմանք

զի կրցան լաւերնին բռնել, և միայն աս անգամուն եղաւ, որ անոնք ալ աս ահաւոր բնակարանին մէջ լացին և անոնցմէ մէկը, Սիմոն կօշկակարը, բարձր ձայնով մը ըսաւ, « Կարծեմ որ աս կանայքը զիս լացընեն պիտի », ետքը թագուհւոյն դառնալով, ըսաւ անոնց. « Երբոր օգոստոսի 10^{ին} ժողովուրդը ջարդել կու տայիք չէիք լար. — Դողովուրդը, պատասխանեց թագուհին, մեր սրտին զգածմանը վրայ շատ խաբուած է », Եւ ամէն բաներէս վերջը թագաւորին խնդրած գրքերը առած իրեն բերի. ինծի հետ ներս մտան քաղաքական պաշտօնեաներն ալ, ըսելու համար թագաւորին որ կրնար նորէն իր ընտանիքը տեսնել, ասով իմացուցի ես ալ պաշտօնէից որ նորէն պիտի սկսէի ծառայել արքայորդւոյն ու իշխանուհիներուն, և թոյլ տուին ինծի. և անանկով առիթ ունեցայ թագուհւոյն պատմելու միշտ ինչ որ կը հանդիպէր թագաւորին իրենց բաժնուէլէն վերջը :

ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆ

Վայրի կենդանեաց մեկամարտորիս ի հնդիկս :

Չկայ բան մը որ հնդկաստանի ժողովուրդը այնչափ զուարճացընէ, ինչպէս վայրի կենդանեաց մեկամարտութիւնը, և այս փափաքով հնդիկք ամէն կողմանէ խուռն բազմութեամբ կը վազեն աս հանդէսը տեսնելու համար : Ենգդիացի ճանապարհորդ մը, որ իրեք տարի հնդկաստան կեցած էր, ահանատես եղաւ աս զարմանալի հանդիսին, և հետեւեալ նկարագրութեան հեղինակ կը ինքն է : Արկէսը ընդարձակ գաւթի մը մէջն էր, որուն չորս կողմը հանդիսատեսաց համար տեղեր պատրաստուած էին : Կաւթին մէջտեղը երկրթէ մեծ վանդակ մը կար, գրեթէ 50 ոտք բարձրութեամբ, ու 60 ոտք տրամագծով : () անազան դռնակներով կըրկէսին հետ վերաբերութիւն ունէին

շատ մը խորշեր, որոնց մէջ ամենէն վայրի գազանները փակուած էին : Արկէսին մէկ կողմն ալ բազմաթիւ գոմէշներ կային, առանձին փակուած իրարու քով, որոնք ահաւոր տեսարան մը կը ձեացընէին իրենց սև սև գլուխներովը, ու ահաւոր եղջիւրներով : Եւ կատաղի կենդանիները՝ գաւակնին իրենց կեցած վանդակին կռթնցուցած, անշարժ և լռիկ՝ պատերազմին սկսելուն կը սպասէին : Յանկարծ դռները բացուեցան, ու մէկէն երկու վագր, երկու ընձառիւծ, երկու արջ կրկէսին մէջ տեղը վազեցին. ան միջոցին բոլոր գոմէշներն ալ դուրս յարձակեցան, ու շիտակ արջերուն վրայ վազեցին, անոնք սարսափած գոմէշներուն կատաղի եղջիւրներէն, սկսան փախչիլ ու ճանկրուտելով վանդակներուն վրայ ելլել :

Իսկ վագրերը քաջութեամբ պաշտպանեցին իրենք զիրենք, թէպէտ և կռիւր անհաւասար էր, վասն զի գոմէշները խիստ բազմաթիւ էին : Վագրերէն մէկը որ ուրիշներէն աւելի գեղեցիկ էր տեսքով, գլխուն վրայ հարուած մը առաւ ան միջոցին յորում ինքը գոմէշի մը վիզը պլոււած էր, ու անոր վզին տակ կը կախուած մորթը ճեղքեց : Բայց վագրը ուրիշ հարուած մը առնելով, գետինն ընկաւ մնաց, ու գոմէշներէն կոխ կըռտուելով, ետքի շունչը փչեց : Իսկ ընձառիւծները այն միջոցին հանդարտ կեցեր էին :

Ինչ ատենէն ռնգեղջիւր մը տեսնուեցաւ կրկէսին մէջ, որուն պահապանները կը քէին զինքը վագրին վրայ յարձրկելու համար, որն որ շղթայի մը կապուած էր. կամաց կամաց սկսաւ ռնգեղջիւրը մօտենալ վագրին, աղէկ մը դիտելով զինքը, առանց ամենեւին թշնամութիւն մը ցուցընելու : Իսկ վագրը կարծելով թէ ռնգեղջիւրը վրան պիտի յարձրկի, սկսաւ յանկարծ մըռմուռ ու ոլորել իր շղթան, և աչքերը շիտակ իր թշնամուոյն վրայ տնկել : Եւ որ տեսաւ ռնգեղջիւրը, թողուց մէկէն վագրը, ու վազելով սկսաւ փախչիլ կրկէսին քովընտի մէկ ճամբէն. բայց վա-